

և օտար մտածմունքներ, և ամենուն ալ հասկընալի ընել . վասն զի այս ուսմկական կամ աշխարհաբառ ըսած լեզունիս՝ արժանի չէ մատենագրութեան, զի կանոնաւոր ալ չէ, և ոչ ալ կ'ըլլայ . վասն զի մէկ չէ՝ տասը տեսակ ուսմկական կամ գաւառական լեզու կայ ազգերնուս մէջ, որոնք մէկմէկու ծիծաղելի և անյարմար կ'երևնան, և մէկն ալ արդար իրաւունք չունի հասարակաց լեզու ըլլալու : Ուրեմն խօսքերնիս կտրելով՝ այս բանիս համար խոցուած և այրած սրբտով կ'աղաչեմք, կը պաղատիմք, կը բողոքեմք որ ժամ մը առաջ ազատէք, ու չայկազունք ազգայինք, մեր ազատ գրիչները՝ այս ուսմկական լեզուին գերութենէն, որ շատ հեղ կը սպաննէ գեղեցիկ մտածութիւնները գրչին տակ իր ցածութեամբը, շատ հեղ պաղութեամբը ետ կը դարձնէ . շատ հեղ ալ գրողը չուզեր իր ազնիւ մտածութիւնները՝ ասանկ աղքատ անկանոն, աւրած, խառնափնդոր ու ստորին լեզուով մը թողուլ, հապա կամ իր հին հայկական լեզուին կ'աւանդէ՝ որ չեն հասկընար իր ազգայնոց բազմութիւնը, կամ տեսնելով որ հասկըցող չկայ՝ տըրտմութեամբ միտքը սրտին մէջ կը թաղէ կ'անցնի :

Հ. Ղ. Մ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՐՈՒԵՍ

Քանի ճը ԳԻՏԵԼ՝ Բաներ Բժահանու-նեան արէն :

ԲԾԱՒՈՐ լաթեղէնը ինչ տեսակ նիւթէ ալ ըլլայ, բժահանին առաջին ընելու գործողութիւնը աս պիտի ըլլայ՝ որ նախ մէյմը ջրով լուայ զանիկայ . ձմեռը տաք ջրով, իսկ ամառը մթնոլորտին տաքութիւնը ունեցող բարեխառն ջրով . այս գործողութեանցս հա-

1 Տես էրես 236 :

մար սապոնը լուծող ջուրը քան զամէն ջուր աղէկ է :

Ինչպէս ու մեքսիկէ լաթեղէններու վրայէն Բիծերը հանելու ներքը : Լաթեղէնը պարզ ջրով կամ սապոնով լուայէն ետքը, զաւ'ի վայր տախտակի մը վրայ կը տարածեն, ու բիծը հանելու համար պէտք եղած նիւթը՝ բժին վրայ կը տարածեն . թէ որ ուետնի ոգիք է տարածելիքը՝ սպունգով մը տարածելու է . իսկ թէ որ ո՛ր և իցէ ուրիշ նիւթ է, կարծր խողանակով մը, և այնչափ ընելու է որ ինչուան բժին մէջը թափանցէ ան նիւթը, և բիծը աներևոյթ ըլլայ . թէ որ բիծը պարզ է, այսչափով գործողութիւնը կը լումընայ, միայն լաթեղէնը կրկին կրկին լուարու ու չորցընելու է : Իսկ լաթեղէնի մը վրայէն որպէս զի եղի ու ճարպի բժերը մէկէն ելլան, և լաթեղէնին գոյնը ամենևին չթափի, աս ետևի կերպէն աղէկը չկայ, որ շատ փորձելով հաստատուած է : Եւ հինգ վեց մանր կտոր աղէկ այրած ածուխ, և զանոնք ճերմակ կտաւի մը մէջ զիր պլլէ : Բժաւոր լաթեղէնն ալ տախտակի մը վրայ տարածէ, որուն տակ առաջուց չորս ծալած անձեռոց՝ մը դրած ըլլաս, և ետքը ան կտաւը որուն մէջ ածուխները պլլած են՝ զգուշութեամբ տաս տասուերկու անգամ բժին վրայ դիր ու վերցուր թեթև կերպով կոխելով, ասանկով բիծը մէկէն կը ջնջուի :

Միայն մետաքսէ լաթեղէններուն վրայէն եղի կամ ճարպի բժերը հանելու համար ուետնի ոգիք պէտք է բանեցընել :

Ինչուան հիմն լաթեղէնին մէկ պզտի կտորին վրայ եղած բիծը հանելուն կերպը ըսինք . բայց թէ որ պէտք ըլլայ մէկ ամբողջ զգեստի մը վրայէն փոշիով ծածկած չտեսնուող բիծերը հանել, առջի ընելու բանը աս է որ գաւազանով մը լաթը ծեծուի . քանի որ փոշին կ'ըլլայ՝ բիծերն ալ կը տեսնուին . ան ատեն ամէն բժերուն վրայ ալ ճերմակ չոր սապոնով նշան դնելու է, ու

1 Փելի :

մէկէն վրանին եզան լեղին քսելու է :

Ըստ գործողութիւնը ընելէն ետեւ բիծերը կ'ելան , միայն առաջ եզան լեղոյն հետ որչափ որ ջուր գործածեր էիր , անոր ութին չափ ջուր պէտք է լեցրնել մնացած եզան լեղոյն վրայ , ու ան ջրով թրջած խողանակով մը ըզգեստին վրան ուժով շփելու է , բայց զգեստին դէպ 'ի մազուտ կողմը :

Ըստ գործողութիւնը զառ 'ի վայր դրած տախտակի վրայ ընելու է . և քանի որ զգեստին չորս դին թրջած է , շփելու ատեն նաև ամէն կողմէն քաշելու է , որպէս զի զգեստին վրայի կոտորուածքները անցնին , ու ետքը չորցրնելու է : Ընէկ մը չորնալէն ետեւ վրայէն խողանակով մը նորէն անցնելու է , որպէս զի իրեն վերջի մաքրութիւնը առնէ , և ան ատեն այնպէս փայլուն կ'երևնայ , որ կարծես թէ նոր բանած է :

Օ անազան լաթեղէններով ձևացած զգեստը միշտ պէտք է քակել . ու դեռ ամենակին գործողութիւն չըրած , կոճակները պէտք է հանել , թէ որ մետաղէ են :

Չիւթէ , վէռնիճէ ու եղոտ ներկէ եղած բծերը , որոնք լաթեղէնին վրայ կը չորնան , առաջ կակրոցրնելու է , որպէս զի ետքը դիւրաւ ելան : Ախի թարմ կարագով աղէկ մը օծելու է , որ զանոնք կը լուծէ , և ետքը բծահան քարը ' փոշի դարձուցած շատ անգամ վրանին տարածելու է . ասանկով բիծերը կը ջնջուին , և ամբողջ զգեստը թրջելու հարկ չըլլար , ինչպէս որ եզան լեղի գործածած ատեննիս կ'ըլլար :

Արբոր մետաքսէ լաթեղէնը թրջել հարկ ըլլայ , ետքը ողորկելու ու փայլութիւն տալու համար՝ գաղջ ջրի մէջ լուծած ամենաճերմակ գաղի խէժ գործածելու է , չափաւոր ջրի հետ հարելով և կտակէ մը անցրնելով : Ա լաթեղէնը աս խէժոտ ջրով քիչ մը թրջելէն ետքը , ջուրը աղէկ մը քամելու և չորցրնելու է , բայց մասնաւոր գործիքով

որուն գաղջ . աճ ' կ'ըսեն : Ըստ գործիքը քառակուսի շրջանակ մըն է , որուն վրայ ձիգ լաթ մը հաստատուած է , աս լաթին վրայ շտկելու լաթեղէնը գնդասեղներով կեցրնելու է , ու չորս դիէն քաշելու է : Ըստ կերպով չորնալէն ետեւ , բաւական կը փայլի ու կը շտկուի :

Եսկ երիզի տեսակ բաները ձկան սոսինձով կ'ողորկեն , և ոչ երբէք վերի ըսած կերպովնիս կը չորցրնեն . հապասեղանի մը վրայ սփռոցով ծածկելէն ետքը՝ թերթ մը թուղթի մէջ կը դրնեն երիզը , վերջը տաքցուցած արդու կով՝ մէկը երիզին վրայ կը կոխէ , ու ըրիչ մըն ալ երիզին ծայրէն բռնած շիտակ գիծով կը քաշէ . ասանկով երիզը ողորկ ու մաքուր կ'ելլայ : Բժահանին աս տեսակ գործողութիւններ ընելու ատենը երբեմն կը պատահի որ թաւիչին՝ կամ ասոր նման նիւթերուն վրայի մազերը կը կոտորին . շտկելու համար՝ պէտք է պղնձէ տախտակ մը առնել ու կասկարայի վրայ դնել՝ տակն ալ թեթեւ կրակ տարածել , և պղնձէ տախտակին վրայ թաց կտաւ մը դնելու ու թաւիչը անոր վրայ փռելու է . ան միջոցին խողանակով մը զգուշութեամբ մազերը վեր վերցրնելու է , ու տակի կրակին ուժով թաց կտակէն ելած շոգին գործողութիւնը խիստ կը դիւրացնէ :

Տոս գիտնալու բան մը կայ որ ծիրանեգոյն լաթեղէններու վրայէն վերի ըսած հնարքներով՝ մանաւանդ եզան լեղիով՝ բիծերը հանելէն ետքը , ընդհանրապէս բիծերուն տեղերը սև նշաններ կը մնան . ասոնք բիծ չեն , հապա կարմիրը փոխուելով՝ գինիի գոյն կ'առնէ , բայց ան նշանները աներևոյթ ընելուն կերպը խիստ դիւրին է . թէ որ լաթեղէնը ծանրագին է , բոլոր ան նշաններուն վրայ կիտրոնի հոյզ դնելու է . թէ որ մէկ կամ երկու անգամ ասանկ ընելէն ետքը չելեն , կիտրոնին

1 Գլ. Pierre à détacher.

- 1 Rame.
- 2 կերիի :
- 3 թօփու :
- 4 Բօտաբէլա :
- 5 Էօրիի :
- 6 Լուիի :
- 7 Բօտաբիգէ :

կանանչ կեղևը քերելու զնելու է , ու ձեռքով վրանին կոխելու է և իրեք չորս օր անանկ թողլէն վերջը , ածուխով հանելու է . ասանկով բոլոր նշանները աներեղթ կ'ըլլան : Ետ անգամ կիտրունին կեղևին նաև ձերմակ դին քերես ու գործածես , նոյնպէս գործողութիւնը կը յաջողի :



Սեյլանի կղզիէն մէջ Ժարգրիտ որսալուան կերպը :

ՀՈԿՏԵՄԲԵՐ ամսուն մէջ կ'ելլան որսի , բայց նախ կը սկսին գաղտակուրին կոյտերը զննելու լուղորդներու ձեռքով . որոնք օրինակի համար երկու հազարի չափ գաղտակուր վեր կը հանեն . աւսոնք բանալով թէ որ հազարին մէջէն 75 Ֆրանքի մարգրիտ գտնեն , կ'իմանան որ որսը աղէկ պիտի ըլլայ : Սանաարի ծոցուն մէջ գաղտակուրի կոյտերուն բռնած տեղը երեսուն մղոն տարածուած է հիւսիսէն դէպ 'ի հարաւ , և արևելքէն դէպ 'ի արևմուտք ալ գրեթէ նոյնչափ . խիստ մեծ կոյտերը տասնչորս հատ են : Սըրին խորութիւր հոն իրեքէն ինչուան տասնըհինգ քայլ է . (որ բսել է տասնըհինգէն ինչուան եօթանասունըհինգ ոտք ) : Սը կոյտերուն ամէնն ալ միաձև են , մարգարիտնին ալ նման : Գաղտակուրները հասարակ ոտքերի շատ կը նմանին , բայց աւելի մեծ են . շրջապատնին ութէն ինչուան տասը բթաչափ կ'ըլլայ , մարմիննին ձերմակ ու խժային է , խեցիներուն ներսի կողմը բուն սատափ է , որ նոյն իսկ մարգրտէն ալ աւելի կը փայլիլի ու անոռ կ'երևնայ . դրսի կողմէն գոյնը մթնկեկ է . իսկ մարգրիտները կենդանոյն ամենէն կարծր ու մտտ կողմը շարուած են : Սէկ գաղտակուրին մէջ շատ մարգրիտ կը գտնուի , ինչուան հարիւր հատ , և հարիւր յիսուն հատ ալ գրտնուեր է : Սը յայտնի է որ մարգրիտը կենդանոյն կամաց կամաց մեծնալուն ատեն կը ձևանայ պատահական նիւթով մը , որ կամաց կամաց հիւթ ծծե-

լով կ'աճի և մարգրիտ կը դառնայ : Սեյլանի մէջ Սնգղիոյ տերութիւնը որսալու ծախքը երբեմն ինքը կը տեսնէ . երբեմն իր նաւերը վարձու կուտայ զանազան վաճառականներու , կամ մէկու մը միայն կը յանձնէ : Որսորդութիւնը կը սկսի մարտ ամսուն սկզբէն , և երկու հարիւր յիսուն նաւէն աւելի կ'աշխատին աս բանիս համար , որոնք կուգան Քորոմանտելի այլ և այլ կողմերէն : Սախ թիակներով և ուրիշ տախտակներով կամուրջ մը կը ձևայրնեն նաւուն վրայ , և անոր ծայրէն կը կախեն յիսունըվեց լիպրէ ծանրութեամբ քար մը , որ հինգ ոտնաչափ ջրին մէջ կ'իջնայ . և աս քարին կապած չուանին վարի կողմը ասպանդակ ' մը կախուած է , որ լուղորդը մէկ ոտքը անոր մէջ կ'անցնէ . մէկալ ոտքն ալ փայտէ շրջանակով պատած կողովի նման ցանցի մը մէջ . ետքը ձեռքը կ'առնէ երկու չուան , մէյմը կողովինը , մէյմն ալ քարինը . և քիչ մը վար իջնալէն ետև մէկ ձեռքովը քթին ծակերը գոցած որ ջուր չմտնէ ներս , մէկալովը ուժով մը կը ցնցէ քարին չուանը ու մէկէն 'ի մէկ կ'ընկղմի . յատակը հասնելուն պէս , ոտքը ասպանդակէն դուրս կը հանէ , որ քարը վեր քաշէն ու նորէն թիակին կապեն . իսկ ինքը կըցածին չափ կը ժողվէ ոտքէները և կողովը լեցնէ : Արբոր ատենը գայ վեր ելլելու ուժով մը չուանը կը ցնցէ , որուն ծայրը վերը ուրիշ նաւորդ մը բռնած ըլլալով , շուտ մը զինքը վեր կը քաշէ . լուղորդն ալ չուանին պլուելով իր կողովէն առաջ դուրս կ'ելլէ . ծովուն տակը մէկ ու կէս վայրկենէն աւելի չկենար , բայց թէ որ յաջողակ է , և գաղտակուրը առատ ըլլայ , ինչուան հարիւր յիսուն հատի չափ կրնայ ժողվել : Սմէն մէկ ընկղմած քարին վրայ երկու որսորդ կ'աշխատին փոփոխակի ինչուան վեց ժամ : Գաղտակուրներն որոշուած տեղ մը կը տանին կը ձգեն տասը օրի չափ ինչուան որ հոտին . ետքը ծովու ջրով լեցուն մէկ

1 Իււէնի :